

# ԵՐԵՎԱՆԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՆ ԴԵՄ

(Հար. տես բազմավէպ 1925, էջ 42)

Ե

Ն Ո Ր Ս Խ Ա Լ

Յակայն մեր այդ կարդացած խոստությանը մեր շփոթելու շենք ապաշխառողի մը զդղական ձայնին հետո Այդ խոստովանութեան ներքեւ ծածկուած է յափրացումը մերքէ մը, և ծարաւը նորի մը՝ Մակինցեանի վշտին առփթէ՝ հին ուզագրութենէ հեռացումը չէ, այլ այն՝ թէ անոր տրուած հարուածը զետ տաք թթենէ, և «ռեֆորմ» առակել թացել կէս ճանապարհին»։ Այսինքն է՝ թէ արեղեան զրութեան նպատակը՝ անոր առաւելութիւնը չէ եղեր հնին վրայ, այլ սկզբնաւորութիւն մը՝ ջնշելու անպայմանաբար հայ ուզագրութիւնն ու զիրը զլիսովին, Աբեղեանին յաջորդեցնելով լատինական այրութենը, զաղափար մը, որոյ արձագանքը Մակինցեանէ յատաջ Երեանչն հասաւ մեզ, ներկայ վիճակը կոչելով «անցման շրջան»։ Հայոց Ռոստանն ամբողջին ու յաւերժարար նիզել կ'ուզէ իւր կապը մեծ Հացեկացւոյն հետո, և ահա թէ ինչ զօրաւոր պատճառէ շարժած։

Կովկասիան ազգերէն շատերը կը հասկանան ու կը խօսին իրարու լեզու, բայց առանց կարդալու գիրար։ Ովդ՝ «մի բնդանուոր զիր» (լատիներէնը) մտցնելը, կ'սէ Մակինցեան, հնարաւորութիւն կը տար բազմակուան կովկացցոց ոչ միայն խօսել իրար հետ զանազան լեզուներով, այլ և կարդալ զանազան լեզուներով, ծահօրանալ գրականորեան»։ և այն։ Այդ բազմալեզուները զրագչւներ են ուրեմն. որոնց եթէ գրացի բարբառներու բառազորոց ու ցերականին ամրող ծանրութիւնը վերուցեր են, չէ՞ն կարող մէկ կամ երկու օր ալ նույրի անոնց այրութենին ծանօթութեան։ Եւ յետոյ ովկ' կ'երաշխառուէ այդ

օտար ցեղերուն հայ լեզուի ու զրականութեան ծանօթանալու բաղդանքը, երբ ընդհանուր այրութենի զաղափարը մշակող երեանեցից՝ իրենց անզամ անոնց ծանօթանալու յօժարութեան ապացոյցը չեն ուզել տալ մեզ։

«Մի քանի անգիր ազգիր, կը յարէ Մակինցեանը, ինչպէս չուվաչները, չերեմիսները քիչ ժամանակ առաջ ընդունել էին ուստի այրութենին ու զիրը բայց արգէն յաջորդ հերթին՝ չերեցների, իփազների համար կազմուեց մի այրութեն, որ հիմուած է լատինական զրի վրայ։ Նոյնպէս վարուեցին և կիրպիչները թիւրցերն ևս իրենց համար ստեղծեցին նոր այրութեն, որ դարձեալ հիմուած է լատինականի վրայ»։ Ուրեմն ուստի վարժարաններէն եւած այդ պարոնայց համար հայ ազգը բնաւ չի տարբերի միւս կիսավայրենի, զրէ՝ զրականութենէն ու պատմութենէ զուրկ ցեղերէն։ Զափազանց պատիւ մեր ազգին և իւր երեանեցի ներկայացուցչաց։

Հատ բնական էր՝ որ այդ անգիր ազգերը բաղաբակիրթ ցեղերու կարգին անցնելու համար՝ ստիպուած լինէին նոր զիր մ'առնուլ, և առին. ու կովկասի թուրցերը փոխեցին իրենց այրութենը, որ լեզուին զուրց չէր, այլ լեզուն անոր զուրց։ Մի թէ աղոնց պատճառաւ Յոյները, Գիրմանացից կամ Յապոնացից փոխեցին կամ պիտի փոխեն իրենց տառերը։ կամ իթէ յիշեալ կովկասեցի անգիրները փոխան լատիներենի ընդունէին ուրիշ զիր մը, եւրոպացի լատինազիր ազգերը պիտի հրաժարէին իրենց տառերէն։ Քաղաքակիրթ հին ազգերն ինչնո՞վ ցոյց կու տան իրենց վաղեմի բաղաբակիրթութիւնը, եթէ ոչ՝ իրենց սեպական զրով ու զարկանութեամբ։ Հայուն ձեռքէն ինչնո՞ւ կողոպատել այդ մեծ ազգերու կարգին պատկանելու փաստերը, և անգիրներու հետ խանձել, Հայուն՝ որ ապրիլ կ'ուզէ իրրեն հին ու բաղաբակիրթ ցեղ մը։

Ուրիշ հարցում մը. լատինական զիրը պիտի չնչէ հայկականը, թէ անոր հետ

ստիպողաբար պիտի ուսուցուի վերջինն ալ, Եթէ հայերէնը պիտի դադարի, ուրեմն որոշուած է ծանր տապանաքար մը դնել մինչև յարդ ապրած ու բարգաւաճած մեր անցիալ զրակնութիւն վրայ, որոյ հետ շատ աւելի անհաշտ է լատին գիրը քան երեսնեան արդի աղճատանըց, իսկ եթէ ամէն հայ — ինչ որ գործնականի մէջ անկարելի է — պիտի շարունակէ ուսանիլ հայ գիրն աւ, ինչո՞ւ մեր լեզուն զրկել իւր տառերէն, և ոչ մանաւանդ ըսե՞լ թէ հայ այրուենի հետ պէտք է ուսուցանել միւս լեզուաց բանալի առաջարկուած լատինական ալ:

Մակինցեան յառաջ կը բերէ «Հայերենին յարմարեցրած լատինական այրուենը, որ մշակել է ընկ. Բողդատիեր» , և՝ վ՝ վէ այդ օտարանուն տարօրինակ մարդը, կամ ինչպէս իւր այլ ձեռնարկը կարելի է «ընկերի» գործ համարել, Եւ ըրածն ինչ է: Մեր այրուենի մէկ մասին հետ յարմարող լատին գրերէն զատ՝ միւսերուն դէմ զրեր է բազմաթիւ յարմարագրեր, որոցմէ միւս ցեղերն ալ իրենց սեպհական ները պիտի ունենան հարկաւ, և որոց ուսումը թէ Հայոց և թէ ուրիշ ազգերուն համար արդէն բաւական աշխատանք կը պահանջէ, ինչպէս իրարու տառեր ուսանիլը: Ինչ շահեցանք ուրեմն այդ անձանօթ «ընկերի» գործէն, զոր Մակինցեանը պահանջոց յառաջ կը նետէ:

«Արքան շուա, կը շարունակէ, մենց արխիւր նետենց սահակ-մեսրորեան անկյունավոր տզեղ և աչքերի համար վասակար այրուենը, այնցան շուա կ'ազատուինց Արքեղեանի ուղղագրութիւնից» : — Ոչ, պարոն. ձեր կարծիքը կը յարմարի արխիւրին, բայց մեսրորեան գիրը ոչ, և ձեր անկյունավոր ակնոցներն են՝ որ այդպէս կը ցուցնեն Հացեկացւոյն գիւտը: Անոր գիրն ընդհակառակն բոլորածէն էք, ինչպէս կ'երկի ցարդ հին երկաթագիր գրչագրաց մէջ, և միշին դարն անկիւնաւորեց: Կարող էք և գովելի գործ պիտի կատարէց՝ մեսրորեան նշանագրին վրայ բարեփոխել այժմեանը, ինչպէս արդէն

վենետիկ ըրած է մասամբ 44 էջի մէջ իմ տուած վկայութեան շեղազրին մէջ: Բայց և պէտք չէ մոռնանալ՝ որ արդի անկիւնաւորէն աւելի վասակար է արտասահմանի Հայութիւն աշշերուն՝ Երևանի անկյունավորը:

Մակինցեան կ'առաջարկէ այժմէն թոյլ տալ ամենուն՝ ըստ հաճոյս գրել լատիներէն ու հայերէն, և և մենք չենք կասակածում, կ'ըսէ, որ լիակատար ազատութեան դէպրում ամենակարճ ժամանակի ընթացքում յաղթութիւնը կը տանի լատինական գիրը: Արտասահմանի հայերին էլ աւելի հեշտ կը լինի համոզել լատինական գիրը գործածել քան Արեղեանի ուղղագրութիւնը» : — Պատրանց մ'է, պարոնս, անոյշ պատրանց մը՝ եթէ կ'ուզէք, բայց միշտ պատրանց մը:

Կը հարցնեմ. ինչ ոճով պիտի փոխանակէ լատին այրուենը հայ գրին. ըստ հին տառաշշը լութեան, ինչպէս նշանակած է Յոգդատիեր, թէ ըստ ներկայ արտասանութեանց՝ Առաջին պարագային՝ միայն երեսանեցուց պիտի ծառայէ այն, և հայ գաղթականութեանց ոչ, նշութերու անհաւասարութեան պատճառաւ: Իսկ տառաշշելով ըստ այժմեան ձայնից, երեսանեցից իրենց արուեստական արտասանութեան համեմատ՝ պիտի փոխանակեն զրերն այսպէս: թ-թ, պ-պ, գ-գ, կ-կ, դ-դ, տ-տ և այլն. և գաղթականութիւնը ըստ իրենց հնչման ու տրամարանօրէն՝ թ-թ, պ-պ, գ-գ, կ-կ, դ-դ, տ-տ: Որով «Բազրատունի դպիկ, կարգ» և այլն՝ մին պիտի տառաշշէ Bagratuni, dpir, carg, և միւսը՝ Pacraduni, tbir, gare, զի այսպէս միայն կը լինի ներկայացնել բնիկ նշութերը: Եւ որովհետև անբնական է այս բաժանական զրութիւնը, պիտի ստեղծուի քան զներկայն յոռեզոյն վիճակ մը: Հայաստան զրծածելով լատին տառելը, և գաղթականութիւնը պահելով մեսրութեանը, կը հետեւի՝ որ լատինական գիրն աւելի վասակար պիտի լինի քան ուղղագրութիւնը. և թէ հայ աւանդական զրութիւնն իւր այժմեան կրկնակ

Հնչումներով կը մնայ միակ յարմար նշա-  
նազիրը՝ կապելու իրարու հետ հայութեան  
բոլոր հաստածները։

Եւ իմ այս ամէն նկատողութիւնը նա-  
խատեսել կու տան ինձ՝ թէ Երևան իւր  
մտադրած երկորդ փորձն վերջ անգամ  
մ'ալ պիտի ստիպուի խօստովանիլ « ա-  
նախողութիւնը », զոր տեսաւ առաջին մե-  
ծազդորդ ու խօստմաւից փորձին վրայ։  
Որպէսիս այս նորը կատարողն ալ մի և  
նոյն մոտայնութիւնն է. և որովհետեւ բա-  
ցարձակապէս ճշմարիս է լատին քերթո-  
ղին առածը՝ թէ « Անարուեստ փախուսա  
մեզաց յայլ իմ ածէ մոլորութիւն ։ Եւ  
եթէ երբեք յաջողի կովկասեան ազգերուն  
զրերու մուտքիւնը, և Երևան տարօսկ և  
ընկդմի անդարձարար նոյն հոսանքին մէջ,  
արտասահմանի Հայութեան երազած  
քաղցր Հայաստանէն յիշատակ մը միայն  
պիտի մնայ անոր այնուհետեւ. անցած յի-  
շատակ մը։

Հ. Վ. Հաօսուն

## Դ Ր Ա Կ Ա Ն

## Ի Մ Ս Ի Տ Ի Ե Ր Գ Ը

Սոյթ քերթուածք գրուած է շուրջ 1140իմ. գիւ-  
ցազիթ մահմէ քառասում տարի միայն յիտոյ. —  
Իւս Յան Կատ (Capitán de Mio Cid) կոյուած է,  
որովհետեւ քերթուածքն մէշ յատախ ժման ստա-  
ցակամ ածակածը կ'ընկերամայ Սիտիի, իրը ար-  
տայայտութիւն գորովու մեծարածքի մը։

Սէկ ծեռազիր միայն ումի քերթուածք, սկիզբը  
ամեատար բայց քթապատութիւնը ումի միշոց-  
ներ՝ պակարը լրացնելու։

Սիտի ամուսամբ ուրիշ քերթուածք մը եւս կայ՝  
թէ զարու գրուած, ֆողովդակամ իրզերու հա-  
ւագածոյ մը որ կը սկսի Սիտի մակութեամբ։

Ասոնց մասին ընդարձակօրէմ խօսուած է զոր,  
ծիս Յատաչարակիթ մէշ, և քի ատելէ լոյս կը  
տեսէ. — Ուտա՞ն երգը որս մոլութեր տեսմուն-  
ցամ « Քամագէւած մէշ, լոյս տեսած է արդէթ.  
ամբողջութիւնը կարզալ փափագողները՝ դմբւլու  
եթ տպարամիր տեսլութեամ»։

Ա.

## Ա Ք Ս Ո Ւ Ր Ը

1

Կը գարծընէր զըլուխն իմ Սիտ, արտասուն  
Հնեկորէն բղիկնով իր աշերէն,

Ու կը նայէր Ցեսաւ դրանկեր տան բաց,  
Թառերն առանց մուշակներու, կրկնոցի,  
Բազեներէ եւ թեպրփոխ ցիներէ

Բալորպին զատարկ եւ զի ունէր Սիտ  
Խորուկի ցաւ՝ մնծ մը հառաչեց, Խոսկաւ  
Սիտ բարութեամբ եւ համակամ զզուլութեամբ.  
«Ճնորհակալ եմ թեզի, ովք Տէր իմ Ասուուած,  
Ու երկնելիք ես: Ասուք բոլոր նկաթած են  
ինձի դէմ իմ թշնամիներս ապիրատ»։

2

Իր ընկերները կը խորհին այն ատեն  
Աշէն ձախէն երիվարները իւթէլ,  
Ազատ արձակ թողով սանձերն ու ճիմքերն:  
Երբ թիւարէն ելակ որին ունէին  
Աշակողմնին, սակայն խորզոս մտնենսուն  
Ունէին զայն ձախ կողմն իրենց: Այս ատեն  
Ցնցնց ուսւըն իմ Սիտ եւ զուլիք վերցուց.  
«Ճապա, Ալբար Ֆանէզ, սիրտ առ, քաջ եղիր,  
«Մէնք վրատարուած ենք հայրենի մեր երկրէն»։

1. Զենոպոլիս սկիզբ էլ մը կը պահի, բայց անոր  
պարունակութիւնը կարելի է հանձ Chronica de Véópolis  
Reyesն, որ կ'ըսէ. «Տու Ալֆոնս թագավորը մարդ  
որից շնորհ Սիտին, թէ զինը կը զարգացարք աց-  
արքի թուղթը կարութավ» Սիտ ուժց զիմնդրէ թեւ  
վրատարու: Խնչ որ ամէք միան քարաւարութենէն  
դուր եկեւաւ: Մարգ զինը իր ազգականերուն եւ  
ըսու անսու, թէ թագավորը զինց արտօրած էր, և ինչ  
օրուան պայմանածած ունէր, և թէ կը փափազէր զինաւ  
թէ որոնց կ'ազէն նաև, և որոնց իրեն ընկերանաւ:  
Մինաւ Ալբար Ֆանէզ տառ. Սիտ, ամէնցին մեր  
հետ պիտի զանց, և պիտի ըլլանց օրինաւոր ճարտեր:  
Բույօն մինչեւ ալ խօստացան իրեն հանեն, ամէն տեղ,  
և երեք զինը լըուղեն եւ ու մէկ կերպով Սիտ ու-  
րաք եղաւ և պատահանեն թէ զիրենց պիտի վարժա-  
տքը որ մը առաջարկն՝ Ասուուած օգնութեամբը: Յե-  
առ այս բույօն ընկերներով մարմար եւաւ իրարէն» զէու  
ի թարգուս Չեսազիր կը սկսի ճիշդ այս կետն, երբ  
Սիտ թիւարը թողով՝ կ'այլի իր բնակարանին։